

4042

793

7-34

2011

ՄԻԶՐԻԱՅ Ն. ՊԱՐՈՆՅԱՆ



Թ. Է

341

ԻՆՉՊԻՍ ՊԷՏՐ Է
ՊԱՐԵԼ



2004

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ն. Զ. ԱՐԱՍԵԱՆ

1898

793
7-34

Է

ՏԻԷ

792
7-34

ՄԻԶՐԴԱՏ Ն. ՊԱՐՈՆԵԱՆ

ԹԷ ԻՆՉՊԷՍ ՊԵՏՔ Է ՊԱՐԵԼ

ԲՈԼՔԱ, ԲՈԼՔԱ-ՄԱՋՈՒՐՔԱ, ՎԱԼՍ, ԶՅԹԻՇ,
ԲԱ-ՏԸ-ԲԱԹՈՇ, ԲՈԼՔԱ-ԲՈՒՆԱԶԷ, ԲԱ-ՏԸ-ԲԱԹԻՆԼՈՒ, ՔԱՏՐԵԼ,
ԼԱՆՍԻԷ :



Կ. ՊՈԼԻՍ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ
1898

Ի Ի Բ Ս Ի Բ Ե Լ Ի Հ Օ Բ

Ն Ի Բ Ո Թ Է Ֆ Է Ն Տ Ի Պ Ա Ր Ո Ն Ե Ա Ն Ի

Կ Ը Զ Օ Ն Է

Որդիական անուն երախագիտութեամբ :

խոնարհ որդին
Մ . Ն . Պ .

Հեղինակին ստորագրութիւնը չի կտող
օրինակները կլեզծւեն :

46549-ադ



31484-64

معارف نظارت جليله سنك في ٠٠ ذى القعدة سنة ١٣١٥ و في ٩ نيسان سنة
٢١٤ تاريخيه و ١٢٦ نومروى رخصتنامه سيله طبع اولمشدر

Ք Ա Ն Ի Մ Ը Խ Օ Ս Ք

Պարերը հանոյ՛ մը, գուարնութիւն մը չեն միայն.
այլ արտին անհրաժեշտ պայմաններէն՝ պէտքերէն մին է :

Պարը բանաստեղծներէն իբր գեղարուեստ ճանչցուած
է եւ գեղարուեստի պէս ալ մարդը կը գելեցկացնէ իրօք :

Պարը նոր բան մը չէ ինչպէս գիտենք, նին ազգերէն
Սպարսազիք, Արեւնազիք եւ քերեսս բոլոր ազգեր ունե-
ցած են իրենց պարերը այլեւայլ ձեւերու տակ :

Քաղաքակրթութիւնը՝ ինչպէս ամէն բան յղկելով
գեղարուեստ մը քրաւ, նոյնպէս այս մեծ յեղաւորումէն,
պարն եւս չազատեցաւ, ու այսօրուան կատարեալ ձե-
ւին վերածուեցաւ :

Ամէն ազգ մեծ կարեւորութիւն տուած է այս բանին,
ու մենք դեռ շատ նեղու կեցած ենք անոր բարեկար-
գուած սահմաններէն. մեզմէ շատ քիչեր—հարուստներ՝ ար-
խասած են անոր, իսկ հասարակ ժողովուրդը՝ զոքս մնա-
ցած է միշտ անոր նկատմամբ :

Յասկոյներ ու դարձոյներ շատ ունինք, բայց պար-
ուողներ չունինք. հասարակ ժողովուրդը, գործնականի մը
եսելէ ինկած, բոլորովին գուրկ է տեսականէն եւ արով
սխալ ըմբռնումներ եղած են պարին վրայ :

Հարուստները, իրենց զուական դաստառ կը բռնեն,
իսկ աղէտը, միջին դասակարգը, ուրկե՞ սորվին այս
պէտքը, անա այս հարցումն եր ոք, զիս սիպեց գրել
պարի վրայ գեթ՝ փոքր դիւրուտայց գրեոյլ մը, քողով ա-
ւելի նոյն ու կատարեալը ապագային մի ուրիշ երեսե-
ցուցիչի. հիմայ մեզ այս կը բաւէ :

Յուսով եմ որ պիտի ընդունուի Հայ հասարակու-
թենէն իմ այս գոյզն աշխատանք, եւ փոխարէն այս պի-
տի մնայ ինձ :

ՆԱԽՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

Առանց ս'խելու գրել այն ծանօթութիւնները, որոնք պիտի կայանան պարերու ձեւերուն եւ անոնց բնութեան վրայ, նախ քանի մը տղեր նո իրենք պարահանդէսի կամ երեկոյթի մէջ գտնուիլ փախարաղներուն հագուստին ու ձեւակերպութեանց վրայ:

Առաջին անհրաժեշտ պայմանն՝ հագուստն է, որ անպատճառ սեւ ըլլալու է. թէ եւ շատ մը պարահանդէսներու եւ երեկոյթներու մէջ տեսնուած են Քալազիկներ (այր) որոնք բաց գոյն հագուստներով եկած են ու կը պարեն, ասիկայ լու գիտնա՞ք թէ միայն Պօլայ կամ աւելի Արեւելքի ո եւ է քաղքի մէջ կը տեսնենք, որովհետեւ Եւրոպայ ամենավար դասակարգն — այսինքն գործաւորներն անգամ իրենց պարահանդէսի մասնաւոր սեւ հագուստներն ունին: Երկրորդ ըլլալով Քալազիկն պէտք մ'ունի սպիտակ փողկապի մի եւ ըստ սպիտակ ձեւանոցներու:

Ահա այսպէս հագուած ու անթերի զարդարուած Քալազիկն կը մտնէ երեկոյթին տեղի ունեցած տունը ու գլխարկը կամ փէսը, վրայի վերարկուն, գաւազանք սպասուստին յանձնելէ վերջ, կը շնորհաւորէ տան տիկինը, տան տէրը իրենց տոնախմբութեան կամ մի այլ ուրախութեան ատթիւ ու այսպէս առանց ձեւանոցները հանելու, կը մտնէ հանդիսականաց սրահը եւ աջ ու ձախ բարեւելով տան տիրոջ առաջարկած ատթաը կը նստի: Նուազը ամէլ չսկսած պէտք է Քալազիկն իւր Տաւի (կին) ընտրութիւնը ընէ, եւ նուազը սկսած ին

պէս (նուազը սկզբունք մը կ'ընէ ի պատրաստութիւնս պարտադրոյ) Տաւը իր աջ թեւը առնելով՝ անշուշտ պէտք եղած վայելուչ հեւերով ու գեղեցիկ խօսքերով, սրահին մէջ կը շրջին:

Նուազը կ'սկսի պարը զարնել ու պարտադր ամենայն լրջութեամբ ու հանդարտութեամբ կը պարեն: Աւարտ պարին Քալալիկն իւր Տաւի շնորհակալ ըլլալով՝ պէտք է գոյն իւր առջի տեղն նստեցնէ:

Օրիորդի մը չի կրնար Քալալիկն ըմպելիք եւ պիւֆէն ստաջարկել, այս միայն ամուսնացեալ կանանց համար ներկէ կրնայ համարուիլ: Մանուածագ եթէ կայ գիտելիք մը այս պարտադրներու մէջ որ անպատճառ պէտք է ըմբռնել, այն ալ միեւնոյն Տաւը յաջորդաբար պարի չի հրաւիրեն է, անպատեհութեանց տեղի չտալու համար:

Նոյնպէս Տաւ մը չի կրնար մերժել Քալալիկն, երբ շունի հաստատ ու զօրաւոր արգելք մը կամ սրտճառ մը, եւ այն Տաւերը որք կը մերժեն, ուր՛չի մը հետ երբէք իրաւունք չ'ունին պարելու, հակառակ պարագային անպատշաճութիւն կը համարուի:

Այսպէս քանի մը խիստ կարեւոր ծանօթութիւններ յիշեցնել վերջ պարի ընդհանուր ձեւերու եւ դիտելեաց վրայ խօսիչը որն որ պարտադր անհրաժեշտ պէտք է գիտնան:

Գիսեղիֆ Ա. — Պարտադր՝ ամէն պարի մէջ պէտք է իրենց մարմինը միշտ ուղիղ եւ անշարժ պահելով, միմիայն իրենց սրունքները պէտք է շարժեն:

Գիսեղիֆ Բ. — Պարերու միջոցին Տաւը պէտք է միշտ իր Քալալիկի աջ ուսին նայի. նոյնպէս եւ Քալալիկն իր Տաւի աջ ուսին. բայց Քալալիկն երբեմն

պէտք է իր չորս կողմը դիտէ, որպէս զի արիւ խումբերու չի գործուի:

Գիսեղիֆ Գ. — Քալալիկն միայն աջ թեւով պէտք է իր Տաւը գրկէ:

Գիսեղիֆ Դ. — Երբ Քալալիկն կը տեսնէ թէ՛ իր Տաւը սահելով կամ մի այլ պատճառաւ խնտուր վտանգին մէջ է, անմիջապէս անոր աջ ձեռքէն բռնելու է:

ՈՂՁՈՅՆԵՐ

Քալալիկն երեք զլխաւոր ողջայններով կրնայ Տաւը հրաւիրել ի պար. այս խնդրոյն մէջ ստաջան զլխաւոր պայմանն ու պէտքը, մարմնայն ուղղութիւնն է. որն որ բնաւ պէտք չէ մտքէ հանել:

Ա. — Այլ ոտքը դէպ յառաջ սահեցնելով՝ ճախ ոտքի կրակը (էքճէ) աջի մտեցնել — ոտքերուն ծայրերը իրարմէ քիչ մը բացուած — ու սիրուն ձեւով մը զլուխն ալ քիչ մը ծակ:

Բ. — Աւաղնին նոյնը ըլլալով միայն շարժումները ճախ ոտքին սկսելու է:

Գ. — Այլ ոտքը դէպի ետ սահեցնելով, ճախ ոտքի կրակը աջի մտեցնել եւ լուր մը դէպ յառաջ — Տաւի առջեւ ծակ: Սա եւս մասնաւոր չէ թէ՛ հրաւիրելու ձեւակերպութիւնն, կարօտ է լեզուի ու մարմնայ փափկութեանց, որոնց մասին հոգ տանելու է Քալալիկն:

ՊԱՐԵՐԸ



Երեկոյթներու եւ պարահանդէսներու մէջ գործածուած պարերը խիստ բազմաթիւ ըլլալով, ստանցմէստ հասարակ մեր ժողովրդեան մէջ գործածուածները

Բոլիա, Բոլիա—նազուրիա, Վարս, Չորիչ, Բասրիչ, եւ
Լանսիե են. բայց մենք բացի նոցանէ մի քանի նոր
պարեր եւս պիտի ներկայացնենք որք են Բա-Տը-Բար-
ուր, Բա-Տե-Բարիմեոն եւ Բոլիա-Քոռուպե:



Այս պարերէ ծագած եւ մի քիչ տարբերութեամբ
չստ մը պարեր եւս կը գտնուին. որոց գործածու-
թիւն սահմանափակ ապրանքերու մէջ կ'ըլլայ:

ՊԱՐԻ ՄԱԹՈՒՑՔ

Պարի ստանձնասիրութեան համար, շատ մ.թ.օտ-
ներ կրնան ըլլալ. բայց մենք ամենէն դիրուայց կեր-
պով պիտի ներկայացնենք, որն որ կը կայանայ պատ-
կերներու վրայ: Ասոնց ընթերցումը ստակ է: Ոտքի
մը ներքանը կթէ ճերմակ ցսցուած է-Տամբ ոտքն է
(տես ձեւ 1). իսկ կթէ սեւ ըլլայ Բալպիեի (ձեւ 2):



(ձ) գիրը կթէ այս պատկերներու միայն մէջ զըտ-
նուի ձախ ստքը կը ներկայացնէ (ձեւ 3) իսկ (ա) գի-
րը աջ ստքը, (ձեւ 4):




ԲՈԼՔԱ — ՔՕԼԿԱ




Բոլիան պարերու զլխուտըն ու մայրն է (թէ եւ
ինքը շատ պարչ է), անկից է որ սրունքներու դիւրա-
չարժութիւն. Տամբ առաջնորդելու եւ բանելու ձեւե-
րը կը սորուզվի:


ՔԱՎԱԼԻԷ




ԿԵՑՈՒԱԾՔ. — Ձախ ստքը աջի եւ
տեւ եւ կրակը քիչ մը վեր ելած:
Ձեւ 5.




Ա. ՈՏՔ. — Ձախ ստքը 15 սանթ.
դէպ յառաջ սահեցնել, քիչ մը ձախ
կողմ ծռած: Ձեւ 6.







Բ. ՈՏՔ. — Աջ ստքը ձախի մտե-
ցնել, սոյն վերջինը վանելով. (որն որ
կրորդ ստքը պիտի ըլլայ): Ձեւ 7.



Գ. ՌՏՔ.— Չախ սոքը 15 սանթ. դէպ յառաջ սահեցնել Չեւ 8 եւ ան-
 սիջատէս աջ սոքը ձախի ետեւ բերել
 4^{րդ} շարժում: Այս չորրորդ շարժումը
 միմայն աջ սոքով սկսելու պատրաս-
 տութիւն մ'է: Չեւ 9.



Այս սոքերը ամբողջապէս աջն սկսելով կրկնել-
 Չեւ 10—11—12—13:




Տաւի սոքերը Քալիպիլի միւսայնն է, բայց պէտք
 է աջն սկսի այսինքն Քալիպիլի 4^{րդ} սոքն (կ'ցուածք
 ձեւ 9 եւ սոքերը ձեւ 10, 11, 12, 13):

Գլխելիք 1⁰ Բոլջան, դէպ յառաջ, դէպի ետ, քո-
 վընտի, եւ դառնալով կը պարուի, դառնալով պարե-
 շու համար, պէտք է (Քալիպիլին կանալը սրահին կեղ-
 րոնը դարձուցած ըլլայ եւ ձախ սոքնն սկսելով քոյն-
 տի եւ քիչ մը յառաջ երեք շարժումները ընել վերջ.
 աջ սոքով ալ դէպի ետ պէտք է պարէ. այս վեց շար-
 ժումով կատարեալ շրջան մը կը ձեւանայ, որով
 պէտք է վերսկսիլ ձախ սոքով. Քալիպիլին ձախով սկը
 սած ժամանակ Տաւը աջն սկսելու է):

Գլխելիք 2⁰ Բոլջան, ամէն մէկ սոքն վրայ շուտ
 շուտ ցատկերով ալ կը պարուի, որուն Իսպախան կը
 գոչեն:

Գլխելիք 3⁰ Բոլջան երբ դառնալով կը պարուի, ա-
 մէն վեց սոքն մէկ անգամ դառնալու է:



ԲՈՂՔԱ — ՄԱՉՈՒՐՔԱ


POLKA — MAZURKA



Բոլջա—Մազուրբան՝ Բոլջաի եւ Մազուրբաի խառ-
 նուրդ մ'է. որ ընդամենը վեց շարժումներէ կամ վեց
 սոքերէ կը բաղկանայ. այսինքն առաջին երեք սոքերը
 Մազուրբա եւ միւս երեքը Բոլջա:


ՔԱՎԱԼԻԷ

Ձև 14



ԿԵՅՈՒՄՔ.— Քաղաղիկն կոնտըր դէպի սրահին կեղբոնը դարձուցած ըլլալով, պէտք է ձախ ստքը աջի ետեւ եւ կրուկը քիչ մը վերցուցած ըլլայ, մարմնոյն ծանրութիւնը աջ սրունքի վրայ. (Ձև 14):

Ձև 15



Ա. ՈՏՔ.— Ձախ ստքը 15 սանթ. դէպի ձախ կողմ քաջկտի սահեցնել, եւ մարմնոյն ծանրութիւնը ձախ սրունքի վրայ տալ. (Ձև 15). (քիչ մը ծռած):

Ձև 16




Բ. ՈՏՔ.— Աջ ստքը ձախի մտեցնել. (Ձև 16) եւ անմիջապէս ձախը քաջկտի երկարել, (Ձև 17) բայց պէտք չէ գետին դպի, մարմնոյն ծանրութիւնը աջի վրայ:

Ձև 17



Գ. ՈՏՔ.— Աջ ստքի վրայ պղտիկ ոտոււմ մը ընկելով ձախ ստքը աջի ետեւ բերել. (Ձև 18):

Ձև 18



Դ-իս.— Ոտոււմը պէտք չէ ստքը գետնէն վերցնելով ընկել, այլ միայն ստքի ծայրի վրայ քիչ մը վեր կլլալու է:

Դ. ՈՏՔ.— Ձախ ստքը աջի ետեւ եղած ըլլալով Բողջայի առաջին ստքը ընկել ձախ ստքով (Ձև 6):

Ե. ՈՏՔ.— Բողջայի երկրորդ ստքը ընկել. (Ձև 7):

Ձ. ՈՏՔ.— Բողջայի երրորդ ստքը ընկել. (Ձև 8-9):

Աջ ստքը սյուպէս ձախի ետեւ եկած ըլլալով (Բողջայի երրորդ ստքը ընկելէ վերջ). սոյն վեց շարժումները կրկնել աջ ստքէ սկսելով. սոն սր Տաւի ստքերը եղած կ'ըլլան:


ՏԱՍ

Ձև 19




ԿԵՅՈՒՄՔ.— Տաւը պէտք է երևոր դէպի սրահին կեղբոնը դարձուցած, եւ աջ ստքը ձախի ետեւ ու կրուկը քիչ մը վերցուցած ըլլայ. մարմնոյն ծանրութիւնը ձախի սրունքի վրայ. (Ձև 19):

Ձև 20




Ա. ՈՏՔ.— Աջ ստքը 15 սանթ. դէպի աջ կողմ քաջկտի սահեցնել եւ մարմնոյն ծանրութիւնը աջի տալ. (Ձև 20):

Ձև 21




Բ. ՈՏՔ.— Ձախ ստքը աջի մտեցնել (Ձև 21) եւ անմիջապէս սոյն վերջինը վանկէ քաջկտի. (Ձև 22) գետին չի դպելու պայմանաւ. մարմնոյն ծանրութիւնը ձախի վրայ:

Ձև 22



Գ. ՈՏՔ.— Ձախ ստքի վրայ պղտիկ ոտոււմ մը ընկելով, աջը ձախի ետեւ բերել. (Ձև 23):

Դ-իս.— Քաղաղիկի (Գ. ստք) լեմէջ եղած զխաղաղութեան նայիլ:



Ձեւ 23

Դ. ՈՏՔ. — Այսպէս աջ ոտքը ձախի ետեւ եկած ըլլալով Բոյֆաի տառջին ոտքը ընեւ աջ ոտքով (Ձեւ 10):

Ե. ՈՏՔ. — Բոյֆաի երկրորդ ոտքը ընեւ (Ձեւ 11):

Զ. ՈՏՔ. — Բոյֆաի երրորդ ոտքը ընեւ (Ձեւ 12-13):

Դիտելիք 1՝ Քալալիկեն՝ ձախով ըրած ժամանակ Տաւը աջով, իսկ Քալալիկեն՝ աջով ըրած ժամանակ Տաւը ձախով պէտք է ընէ:

Դիտ. 2՝ Քալալիկեն ձախ իսկ Տաւը աջ ոտքէն ըսկըսելով երեք անգամ մագրութայի Ա. Բ. եւ Գ. ոտքերը կը կրկնեն եւ մէկ անգամ ալ Բոյֆայի Ա. Բ. եւ Գ. ոտքերը, որով կէս շրջան մը կ'ըլլայ. յետոյ Քալալիկեն աջ իսկ Տաւը ձախէ սկսելով նոյնը կը կրկնեն եւ այս անգամ ալ կէս շրջան մը ձեւանալով այս ամբողջով կատարեալ շրջան մը կ'ըլլայ որով պէտք է յաջորդաբար կրկնուին: Այս ձեւ Մագրութայի՝ Ռուսական Ձեւ անուը կուտան:

Դիտ 3՝ Սրունքները քիչ մը ձուած ըլլալով կամայ կամայ Բոյֆայի ոտքերը միմայն կրկնել, փոխանակ Մագրութայի. դէպի աջ կամ դէպի ձախ դառնալով որուն Իսալական Ձեւ կը գոչեն:

Դիտ. 4՝ Մագրութայի երրորդ ոտքը փոխանակ ձախ ոտքը աջի ետեւ բերելու, մարմնոյն ծանրութիւնը

ձախ ոտքի տալով՝ աջը ձախի քով տանիլ. այժմ ընդհանրապէս այս ձեւը կը գործածուի. փոխան բուն Մագրութայի:

Դիտ. 5՝ Մագրութայի Դ. Ե եւ Զ ոտքերը, այսինքն Բոյֆայի ոտքերը, փոխանակ դառնալով ընեւը, պէտք է երեք քայլ դէպի ետ երթալ. բայց այս միայն ձախ ոտքի համար է յետոյ աջով ըրած ժամանակ պէտք է դառնալ: Այս Ձեւը եւս այժմ ընդհանրացած է:


31287-67

Վ Ա Ն Ս — V A L S E


Վալսը պարերու ամենէն սիրունն ու ամենէն գեղեցիկն է, ըստ վալսով մը միշտ գեղեցիկ կը հանդիսանայ. եւ այս պատճառաւ է որ պարահանդէսներու եւ երեկոյթներու մէջ պարերու սկզբնաւորութիւնը Վալսով կ'ըլլայ: Այս պարը շատ ազգեր մի քիչ բարեփոխած եւ իրենց անուամբ կոչած են ինչպէս. Գերմանական Ռուսական, Գաղղիական եւն. բայց մենք հոս Գերմ. եւ Ռուս. պիտի ներկայացնենք:

Վ Ա Ն Ս Գ Ե Ր Մ Ա Ն Ա Վ Ա Ն


Գերմանական Վալսը վեց շարժումներ է կը բաղկանայ, որուն երեքը ձախ ոտքով կ'սկսի եւ երեքը աջ ոտքով. այս պատճառաւ երեք Շարժմանք Վալս ալ կը կոչուի:




Ք Ա Վ Ա Լ Ի Է




ԿԵՑՈՒԱԾՔ.— Հասարակ քաղաած-
քի նման, այսինքն երկու ոտքերն քով
քովի. բայց ձախը քիչ մը ետ. (Ձեւ 24):




Ա. ՈՏՔ.— Ձախ ոտքը դէպ յա-
ռաջ սահեցնել, առանց կրուկը գետին
դնելու. մարմնոյն ծանրութիւնը հա-
ւասարակ է սկտք է երկու ոտքի վը-
րայ ըլլայ. (Ձեւ 25):




Բ. ՈՏՔ.— Աջ կրուկը վերցնել եւ
առանց տեղէ շարժելու ստից ծայրե-
րուն վրայ դառնալ, աջ կրուկը գետին
դնել եւ մարմնոյն ծանրութիւնը անոր
տալ. (Ձեւ 26):




Գ. ՈՏՔ.— Ձախ ոտքով դէպ յա-
ռաջ քառորդ շրջանակ մը դծել, մար-
մինը քիչ մը դարձնելով մարմնոյն
ծանրութիւնը ձախ սրունքին վրայ
տալ. (Ձեւ 27):



Դ. ՈՏՔ.— Ձախ ոտքը տեղէն չի
շարժելով աջ ոտքը ձախի ետեւ տա-
նիլ. բայց սկտք չէ կրուկը գետին
դնել. մարմնոյն ծանրութիւնը հաւա-
սարակ է երկու ոտքի վրայ տալ-
ու. (Ձեւ 28):



Ե. ՈՏՔ.— Ձախ ոտքի կրուկը քիչ
մը բարձրացնելով, ստից ծայրերուն
վրայ դառնալ եւ ձախ կրուկը գետին
դնելով, մարմնոյն ծանրութիւնը անոր
վրայ տալ. (Ձեւ 29):



Զ. ՈՏՔ.— Աջ ոտքը դէպ յառաջ
այսինքն Տաւի ոտից մէջտեղ սահեցը-
նել, որով Վաչաի առաջին կեցուածքը
կ'ըլլայ. (Ձեւ 30):


Տաւի ոտքերը Բալվաչիի ոտքերուն միեւնոյնն է,
բայց սկտք է չորրորդ ոտքէն սկիւ փոխանակ առաջ-
նի այսինքն աջ ոտքէն:



Վ Ա Լ Ս Ռ ՈՒ Ս Ա Կ Ա Ն

Եղանակը երեք շարժմանք Վաչաի միեւնոյնն ըլլա-
լով միայն շարժումները կը տարբերին. սապէս թէ
առաջին երեք շարժումի տեղ, երկու շարժում, նոյն-
պէս եւ միւս երեքի տեղ, երկու. որով ընդամենը,
չորս. փոխանակ վեցի. այս պատճառաւ է որ երկու
շարժմանք Վաչա սլ կը կոչեն:



ՔԱՎԱԼԻԷ



ԿԵՅՈՒԱԾՔ.— Չախ ոտքը աջի ետևե կը կրուկը քիչ մը վեր ելած. (Չեւ 31):



Ա. ՈՏՔ.— Չախ ոտքի կրուկը քիչ մը բարձրացած ըլլալով. ձախ ոտքը քովնտի դէպ յառաջ սահեցնել. Թեթեւագէտ ծնրադրած. նուագի մէկ ձերմակի տեւողութեան չափ. Չեւ 32 :



Բ. ՈՏՔ.— Աջ ոտքը ձախի մօտեցնել եւ անմիջապէս սոյն վերջինը քովնտի սահեցնել. նուագի մէկ սեւի տեւողութեան չափ :

Չեւ 33—34 :

Այս շարժումները աջ ոտքէն սկսելով կրկնել եւ հետզհետէ շարունակել :

Տալիս ոտքերը Քալիպիկի ոտքերուն յար եւ նմանն են բայց Քալիպիկն ձախով ըրած ժամանակ Տալը աջով եւ աջով ըրած ժամանակ Տալը ձախով պէտք է ընէ :

Գիսելիի 1⁰.— Երկու շարժմանը վաչքը, հաւասարապէս ամէն մէկ ոտքի վրայ երկուքական անգամ ցատկելով ալ կը պարուի. Քալիպիկն ձախով եւ Տալը աջով սկսելով :

Գիսողութիւն.— Երկու շարժմանը վաչքը շատ քիչ կը դարձածուի զի յագնեցուցիչ է. միայն անոնք կը պարեն որք ետեք շարժմանը վաչքը դժուար համարելով չեն ուզեր սորվիլ :



ՍՕՐՔԻՇ SCHOTTISCH

Սօրքիչը Անգղիական պար մ'է. Անգղիացիք այս պարը ցատկելով կը պարեն, ինչպէս իւր անունն ալ այնպէս կը պահանջէ. « sauter (սօթէ) ցատկել կը նշանակէ ». բայց յետոյ բարեփոխուելով, այսօր Բոլիա է եւ վաչքէ բողբոջեալ պար մը եղած է ընդամենը 20 ոտք եւ որ կը կոչուի Սօրքիչ—Բոլիա—վաչք :

1⁰ ՈՏՔ.— Չախ ոտքը դէպի ձախ սահեցնել—Բոլիաի Ա. ոտքը—(ձեւ 6) :

2⁰ ՈՏՔ.— Աջ ոտքը ձախի մօտեցնել—Բոլիաի Բ. ոտքը—(ձեւ 7) :

3⁰ ՈՏՔ.— Չախ ոտքը քովնտի սահեցնել—Բոլիաի Գ. ոտքը—(ձեւ 8) :

4⁰ ՈՏՔ.— Չախ ոտքի վրայ պզտիկ ստոււմ մը ընելով աջ ձախի ետեւ բերել :

5⁰ ՈՏՔ.— Աջ ոտքը քովնտի սահեցնել—Բոլիաի Ա. ոտքը աջ ոտքով—(ձեւ 10) :

6⁰ ՈՏՔ.— Չախ ոտքը աջի մօտեցնել—Բոլիաի Բ. ոտքը—(ձեւ 11) :

7⁰ ՈՏՔ.— Աջ ոտքը քովնտի սահեցնել—Բոլիաի Գ. ոտքը—(ձեւ 12) :

8^o ՈՏՔ.— Աջ ոտքի վրայ ստոււմ մը ընելով՝ ձա-
խը աջի ետեւ բերել:

9^o ՈՏՔ.— Ձախ ոտքը դէպ յառաջ սահեցնել—
Վարչի Ա. ոտքը— (ձեւ 25):

10^o ՈՏՔ.— Ոտից ծայրերուն վրայ դառնալ—Վարչի
Բ. ոտքը— (ձեւ 26):

11^o ՈՏՔ.— Ձախ ոտքով քառորդ շրջանակ մը ձե-
ւացնել—Վարչի Գ. ոտքը (ձեւ 27):

12^o ՈՏՔ.— Աջ ոտքը ձախի ետեւ տանիլ—Վարչի
Դ. ոտքը— (ձեւ 28):

13 ՈՏՔ.— Ոտից ծայրերուն վրայ դառնալ—Վարչի
Ե. ոտքը— (ձեւ 29):

14^o ՈՏՔ.— Աջ ոտքը դէպ յառաջ սահեցնել—Վարչի
Զ. ոտքը (ձեւ 30):

15^o ՈՏՔ.— 9^o ոտքը կրկնել:

16^o ՈՏՔ.— 10^o ոտքը կրկնել:

17^o ՈՏՔ.— 11^o ոտքը կրկնել:

18^o ՈՏՔ.— 12^o ոտքը կրկնել:

19^o ՈՏՔ.— 13^o ոտքը կրկնել:

20^o ՈՏՔ.— 14^o ոտքը կրկնել: Վերսկսիլ 1^o ոտքէն:

Տալի ոտքերը միեւնոյնն են, բայց պէտք է աջ
ոտքով սկսի փոխանակ ձախի:



ԲԱ—ՏԸ—ՔԱՔՈՒԸ
P A S D E Q U A T R I E

Այս պարը Սօրքիչի եղանակով կը պարուի:

ՔԱՎԱԼԻԷ

ԿԵՑՈՒԱԾՔ.— Քալալիկն պէտք է իր Տալի ձեռքէն
բռնած լլրայ:

Ա. Բ Ե Գ. ՈՏՔ.— Քալալիկն ձախ եւ Տալը աջ
ոտքէն սկսելով դէպ յառաջ երեք
ոտք քայլել:

Գ. ՈՏՔ.— Յետոյ Քալալիկն ձախ ոտքի վրայ սս-
տոււմ մը ընելով, աջ ոտքը դէպ յառաջ
կ'երկարէ, իսկ Տալը աջ ոտքի վրայ սս-
տելով, ձախը կ'երկարէ:

Ե. Զ Ե Է. ՈՏՔ.— Ա. Բ Ե Գ. ոտքերը կրկնել աջ
ոտքէն սկսելով այսինքն. Քալա-
լիկն աջ եւ Տալը ձախ ոտքէն
սկսելով՝ դէպ յառաջ երեք ոտք
քայլել:

Ը ՈՏՔ.— Յետոյ Քալալիկն աջ ոտքի վրայ սս-
տոււմ մը ընելով ձախ ոտքը դէպ յա-
ռաջ կ'երկարէ, իսկ Տալը ձախ ոտքի
վրայ ստեղծելով, աջը կ'երկարէ:

Եւ զիրար գրկելով երկու շարժմամբ Վարչի, եր-
կու շրջան կը կատարեն. տես երես 15: Վերստին քայ-
լելու սկսիլ:



ՔՈԼՔԱ — ԳՌՈՒԱԶԷ

POLKA — GROISE

Կ Ա Մ

ՊԷՌԻՆ ՔՈԼՔԱ — BERLIN - POLKA

Այս պարը թէև պարզ Բոլիայի եղանակաւ կը պարուի, բայց իր յատուկ եղանակին ալ ունի:

Ք Ա Վ Ա Լ Ի Է

ԿԵՅՈՒԱՄՔ. — Քաղաղիկն պէտք է իր Տամի ձեռքէն բռնած ըլլայ:

Ա. ՈՏՔ. — Զախ ոտքը քովտի դէպի ձախ սահեցընել:

Բ. ՈՏՔ. — Աջ ոտքը ձախի մօտեցնել եւ անմիջապէս ձախը քովտի սահեցնելով մարմնոյն ծանրութիւնը ձախ ոտքի վրայ առլ:

Գ. ՈՏՔ. — Աջ ոտքը ձախի առջեւ բերել, զանոնք լաւ մը խաշածեւելով, ոտքի ծայրը դէպի դետին (1 ժամանակ). մարմնոյն ծանրութիւնը ձախի վրայ:

Դ. ՈՏՔ. — Աջ ոտքը, դէպի աջ ձախի քով տանիլ, ծայրը միշտ դետին, մարմնոյն ծանրութիւնը ձախի վրայ:

Ե. Զ. Է. Ը ՈՏՔ. — Կրկնել Ա. Բ. Գ եւ Դ. ոտքերը աջ ոտքէն սկսելով դէպի աջ:

Յետոյ զիրար զրկելով Բոլիայի երկու շրջան կատարել, ձախ ոտքէն սկսելով:

Տամի ոտքերը միեւնոյնն են, բայց պէտք է աջ ոտքէն սկսի երբ Քաղաղիկն ձախէ կ'սկսի:

Ք Ա — Տ Է — Ք Ա Ք Ի Ն Է Օ Ռ

PAS DES PATINEURS

Այս պարը թէև Սօքրիչի եղանակաւ կը պարուի, բայց իր յատուկ եղանակին ալ ունի:

Ա. Զ Ե Ի

Քաղաղիկն պէտք է իր Տամը կամ զրկած եւ կամ ձեռքերէն բռնած ըլլայ. աջ ձեռքը աջ ձեռքին ձախ ձեռքը ձախ ձեռքին:

Ա. ՈՏՔ. — Աջ ոտքը դէպ յաջ սահեցնել:

Բ. ՈՏՔ. — Զախ ոտքը աջի ետեւ սահեցնել զանոնք լաւ մը խաշածեւելով:

Գ. ՈՏՔ. — Վերստին աջ ոտքը դէպ յաջ սահեցնել:

Դ. ՈՏՔ. — Աջ ոտքի վրայ ստուտ մը ընելով ձախ ոտքը դէպ յառաջ երկարել:

Սոյն չորս ոտքերը ձախ ոտքէն սկսելով դէպի ձախ ալ կրկնել:

Յետոյ միշտ Տամի ձեռքէն բռնած, աջ ոտքը առաջ դնել, ցատկել անոր վրայ եւ ձախ ոտքը դէպ յառաջ երկարել (երկու չափ հաշուով), յետոյ ձախ ոտքը առաջ դնել, ցատկել անոր վրայ աջը երկարելով, չորս անգամ կրկնել այս ոտքերը, որուն երկուքը աջ ոտքով եւ երկուքը ձախ ոտքով:

Բ. ՁԵԻ

Առանց չափը կորսնցնելու, Քալալիեն իւր Տաւի առջեւ երես առ երես կը կենայ եւ երկուքն ալ ղէպի աջ չորս ստքերը կ'ընեն, որ ղանոնք կը հեռացնէ, յետոյ ղէպի ձախ, որն որ կը մտտեցնէ եւ աջ ձեռքերնին իրար տալով, փոխանակ չորս ստք յառաջ երթալու, չորս ստք իրարու չարջ կը դառնան: Վերսկսիլ Ա. ձեւէն եւ յաջորդաբար շարունակել Ա. եւ Բ. Ձեւերը:

Դիտ. — Այս պարին աւելի սիրուն ձեւ մը տալու համար պէտք է մարմինը ղէպի ձախ ծուել երբ աջ կողմ կ'երթուի եւ ղէպի աջ ծուել երբ ձախ կողմ կ'երթուի:

ՔԱՏՐԻԼ

QUADRILLE

Քատրիլը իսկապէս հինգ ձեւերէ կը բաղկանայ, բայց յետոյ անոր վեցերորդ ձեւ մ'ալ աւելցուած է. որն որ ըստ հաճոյս կրնայ շատ մը ձեւերու տակ մտնել:

Քատրիլը չորս զոյգով՝ այսինքն չորս Քալալիէ եւ չորս Տաւով կը պարուի, Տաւերը միշտ իրենց Քալալիէի աջ կողմը պէտք է գտնուին նոյնպէս եւ թիւ 1 զոյգը թիւ 2 զոյգի ղիմաց եւ թիւ 4 զոյգը թիւ 3 զոյգի ղիմաց. որով քառանկիւն մը կը ձեւանայ:


Ամէն մէկ ձեւի մէջ, նախ թիւ 1 եւ թիւ 2 զոյգերը կը պարեն, յետոյ թիւ 3 եւ թիւ 4 զոյգերը նոյնը կը կրկնեն:



Ա. ՁԵԻ

1^o Շէն-Անկիեզ — Chaîne-Anglaise

Թիւ 1 եւ թիւ 2 զոյգերը իրենց տեղերը կը փոխեն, նախ Տաւերը ձախ ուս ձախ ուսի եւ յետոյ Քալալիէները աջ ուս աջ ուսի անցնելով. այսպիսով կէս Շէն-Անկիեզ ըրած կ'ըլլան. եւ նոյն ձեւով իրենց տեղերը կը վերադառնան. բայց երբ տեղերնին գտն Քալալիէները պէտք է իրենց Տաւի առջեւ երես առ երես կենան:



2° Պաշակուկ — Balance

Տաւ եւ Քալալիէ սյապէս դէմ առ դէմ կեցած ըլլալով թէ Տաւ եւ թէ Քալալիէ չորս սոք դէպի աջ (որով իրարմէ կը հեռանան) եւ չորս սոք դէպի ձախ կուգան (որով վերստին իրարու դէմ կուգան): Եւ գիրար գրկելով, ութը սոք կըր մը կը ձեւեն. (Թուռ-սկ-մեն—tour des mains):


3° Եկն-սկ-Տաւ — Chaîne des dames

Յետոյ թիւ 1 եւ թիւ 2 Տաւերը յառաջ դառնալով աջ ձեռքերնին իրար կուտան եւ աւելի յառաջանալով աջ ձեռքերնին կը թողուն եւ ձախ ձեռքերնին իրենց դիմացի Քալալիէի ձախ ձեռքին տալով, անոր հետ կէս շրջան մը կ'ընեն դէպի ձախ. եւ իրենց տեղերը վերագառնալու համար, նոյնը կը կրկնեն. այսինքն յառաջանալով աջ ձեռքերնին իրար կուտան եւ աւելի յառաջ երթալով, աջ ձեռքերնին կը թողուն եւ ձախ ձեռքերնին, իրենց Քալալիէի ձախ ձեռքին տալով կէս շրջան մը կը կատարեն դէպի ձախ:

4° Կալօր — Galop

Յետոյ թիւ 1 եւ թիւ 2 զոյգերու Տաւ եւ Քալալիէ գիրար գրկելով ութ սոք դէպի ձախ կըր մը կը ձեւեն եւ իրենց տեղերը կը կենան:

Գիւս.— Թիւ 1 եւ թիւ 2 զոյգերը սյապէս Ա. ձեւը ամբողջապէս կատարելէ վերջ. թիւ 3 եւ թիւ 4 զոյգերը պէտք է միեւնոյնը կրկնեն:



Բ. ԶԵԻ

1° Ան ախան սեօ — En avant deux

Թիւ 1 Քալալիէն եւ թիւ 2 Տաւը, չորս սոք դէպ յառաջ եւ չորս սոք դէպի ետ կ'երթան:

2° Դոալիուս — Traversé

Եւ յետոյ իրենց տեղերը կը փոխեն աջ ուս աջ ուսի անցնելով:

Շաւիկ ա սոռաք ե ա կօշ — Chassé à droite et à gauche

Այսպէս տեղերնին փոխած եւ երես առ երես կայնած ըլլալով չորս սոք դէպ յաջ կողմ եւ չորս սոք դէպի ձախ կողմ կ'երթան:

4° Ռը դոալիուս — Retraversé

Եւ վերստին իրենց տեղերը գալու համար աջ ուս աջ ուսի կ'անցնին, բայց Քալալիէները իրենց Տաւերու առջեւ երես առ երես պէտք է կանգնին:

5° Պաշակուկ — Balance

Այսպէս դէմ առ դէմ կանգնած ըլլալով Քալալիէ եւ Տաւ չորս սոք դէպի աջ (որով իրարմէ կը հեռանան) եւ չորս սոք դէպի ձախ կուգան (որով իրարու կը մօտենան):

6° Թուռ սկ մեն — Tour des mains

Յետոյ գիրար գրկելով ութ սոք դէպի աջ կըր մը կը ձեւեն:

7^o Ան ախան քարդ — *En avant quatre*

Թիւ 1 եւ Թիւ 2 զոյգերը չորս ոտք յառաջ եւ չորս ոտք ետ կ'երթան :

Տըմի շէն անկիւղ — *Demi-chaine Anglaise*

Եւ իրենց տեղերը փոխելու համար Տըմի շէն անկիւղ մը կ'ընեն ինչ որ խօսուած է Ա. Չեւի մէջ. այսպիսով Թիւ 1 զոյգը Թիւ 2ի տեղ եւ Թիւ 2 զոյգը Թիւ 1 զոյգի տեղ դացած կ'ըլլայ :

Գիտ. — Թիւ 3 եւ Թիւ 4 զոյգերը Բ. Չեւը կրկնելէ վերջ, պէտք է ամբողջապէս երկրորդ անգամ մ'առ կրկնուի սրպէս զի ամէն զոյգ իր տեղը դայ :



Գ. ՉԵԻ

1^o Լա մեն սոուար Է շա մեն կոշ

La main droite et la main gauche

Թիւ 1 Քալիպիկին եւ Թիւ 2 Տաւը չորս ոտք յառաջանալով, աջ ձեռքերնին իրար կուտան եւ ղէպի աջ կէս շրջան մը ընելէ յետոյ հակառակ կողմ դառնալով ձախ ձեռքերնին իրար կուտան եւ ղէպի ձախ կէս շրջան մը ընելով առանց ձեռքերնին թողլու Թիւ 1 Քալիպիկին աջ ձեռքը իր Տաւի աջ ձեռքին կուտայ նոյնպէս եւ Թիւ 2 Տաւը աջ ձեռքը իր Քալիպիկի աջ ձեռքին կուտայ :

2^o Տըմի քուլընաս — *Demi-promenade*

Այսպէս Տաւ եւ Քալիպիկ, երես առ երես եւ ձեռք ձեռքի կեցած ըլլալով, Թիւ 1 Քալիպիկին իր Տաւը զիմացի կողմ կ'առաջնորդէ, նոյնպէս եւ Թիւ 2 Քալիպիկին իր Տաւը, եւ ձեռքերնին կը թողուն. այսպիսով տեղափոխած կ'ըլլան :

3^o Ան ախան սեօ — *En avant deux*

Թիւ 1 Քալիպիկին եւ Թիւ 2 Տաւը չորս ոտք յառաջ եւ չորս ոտք ետեւ կ'երթան :

4^o Ռեվերանս — *Révérance*

Յետոյ վերստին չորս ոտք յառաջանալով, խոնարհութիւն կ'ընեն եւ տեղերնին կը վերադառնան :

5^o Ան ալան ֆարոր — *En avant quatre*

Թիւ 1 եւ Թիւ 2 զոյգերը չորս ոտք յառաջ եւ չորս ոտք ետ կ'երթան:

6^o Տըմի շէն անկիեզ — *Demis chaîne anglaise*

Եւ իրենց տեղերը վերադառնալու համար Տըմի-շէն անկիեզ կ'ընեն ինչ որ Ա. Չեւի մէջ խօսուեցաւ:

Գիտ. — Ամէն մէկ զոյգի Քալալիեպետք է իր դիմացի Տամի հետ Գ. Չեւը կրկնէ, որով չորս անգամ կրկնուած կ'ըլլայ:



Գ. Չեի

1^o Բոլսուիո շէ Տամ — *Conduire les Dames*

Թիւ 1 Քալալիեն իր Տամը կը գրկէ եւ դէպի աջ կըր մը ձեմելով՝ զայն Թիւ 2 Քալալիեի ձախ կողմը կը ձգէ եւ ինք միակ իր տեղը կը վերադառնայ:

2^o Ան ալան րոուա — *En avant trois*

Թիւ 2 Քալալիեն, այսպէս երկու Տամերու մէջ կեցած, աջ ձեռքով իր Տամի աջ ձեռքը կը բռնէ եւ ձախ ձեռքով Թիւ 1 Տամի ձախ ձեռքը, եւ երեքը միասին երկու անգամ չորս ոտք յառաջ եւ չորս ոտք ետ երթալով՝ ձեռքերնին կը թողուն:

3^o Ան ալան սեոյ — *En avant seul*

Թիւ 1 Քալալիեն յառաջանալով նախ Թիւ 2 Տամի հետ կըր մը կը ձեմէ եւ յետոյ զայն ձգելով իր Տամի հետ նոյնպէս կըր մը ձեմելէ վերջ, ձգելով իր Տամի ձախ կողմը այսինքն Թիւ 2 Քալալիեի դէմ կը հենայ:

4^o Տըմի ոսն եւ Տըմի շէն անկիեզ

Demi-rond et demi-chaîne-anglaise

Յետոյ ամենքը ձեռք ձեռքի տալով բոլորակ մըը կազմեն եւ դէպի ձախ քայլելով կէս շրջանակ մը կը եւաղնեն որով անդափոխած կ'ըլլան եւ իրենց տեղերը վերադառնալու համար Տըմի շէն անկիեզ կ'ընեն ինչ որ Ա. Չեւի մէջ խօսուեցաւ:

Գիտ. — Ամէն զոյգ պէտք է կրկնէ Գ. Չեւը որով որս անգամ կրկնուած կ'ըլլայ:

Ե. ՉԵԻ

1⁰ Տըմի կայոք — Demi-galop

Թիւ 1 եւ Թիւ 2 Քալալիկները իրենց Տաւերը գրկելով, անոնց հետ մէկտեղ, երկու անգամ, չորս ոտք յառաջ եւ չորս ոտք ետ ելթալով զիրար կը թողան :

2⁰ Շեն-սե-Տաւ — Chaîne des dames

Յետոյ Թիւ 1 եւ Թիւ 2 Տաւերը կը յառաջանան եւ աջ ձեռքերնին իրար տալով կը տեղափոխեն եւ ձախ ձեռքերնին իրենց զէպի Քալալիկի ձախ ձեռքին տալով անոր հետ զէպի ձախ կէս շրջան մը կը կատարեն. եւ իրենց տեղերը վերագառնալու համար նոյնը կը կրկնեն, այսինքն յառաջանալով աջ ձեռքերնին իրար կուտան եւ իրենց տեղերը կ'անցնին բայց Քալալիկները չուա մը իրենց Տաւին առջեւ պէտք է կանգնին :

3⁰ Պալանսե — Balance

Այսպէս Քալալիկները իրենց Տաւի առջեւ երես առ երես կանգնած ըլլալով, Թէ Քալալիկ եւ Թէ Տաւ չորս ոտք զէպի աջ քովուտի (որն որ իրարմէ կը հեռանան) եւ չորս ոտք զէպի ձախ քովուտի (որով իրարու կը մօտենան) կ'երթան :

4⁰ Թօռն սե մեկն — Tours des mains

Յետոյ Քալալիկները իրենց Տաւերը գրկելով, եւ Թ ոտք զէպի աջ կըսր մը կը ձեմեն :

5⁰ Ան-ալան-խարոք — En avant quatre


Թիւ 1 եւ Թիւ 2 զոյգերը, չորս ոտք յառաջ եւ չորս ոտք ետեւ կ'երթան :

6⁰ Տըմի-շեն-անկղեգ — Demi-chaîne anglaise

Եւ տեղափոխելու համար Տըմի-շեն-անկղեգ կ'ընեն ինչ որ Ա. Ձեւի մէջ խօսուեցաւ :

Գիտ. 1⁶ Ե. Ձեւը պէտք է կրկնուի որպէս զի ամէն զոյգ իր տեղը գայ :

Գիտ. 2⁰ Տըմի կայոքը փոխանակ երկու անգամ առաջ եւ ետ ելթալու, 16 ոտք ամբողջ շրջան մը կրնայ կատարուիլ :



Զ. ԶԵԻ

1^o Ռօն — Rond

Ամէն զոյգ ձեռք ձեռքի տալով մեծ բոլորակ մը կը ձեւացնեն եւ երկու անգամ չորս սաք յառաջ եւ չորս սաք ետեւ երթալով ձեռքերնին կը թողուն:

2^o Շէն սէ Տաւ — Chaîne des Dames

Թիւ 1 եւ թիւ 2 Տաւերը յառաջանալով աջ ձեռքերնին իրար կուտան եւ ձախ ձեռքերնին իրենց դէմի Քալաչիկներու ձախ ձեռքին տալով կէս շրջան մը կը կատարեն եւ վերստին աջ ձեռքերնին իրար տալով տեղերնին կը դառնան:

3^o Պալանսէ — Balancé

Երբ այս երկու Տաւերը շէն սէ տաւ կ'ընեն, ամէն Քալաչիկ պէտք է իր Տաւի առջեւ երես առ երես կենայ. յետոյ թէ Քալաչիկ եւ թէ Տաւ. չորս սաք դէպի աջ քաշուի եւ չորս սաք դէպի ձախ քաշուի կ'երթան:

4^o Թուռ սէ մէն — Tour des mains

Եւ զիրար զրկելով ութ սաք դէպի աջ կ'ըր մը կը ձեւեն:

5^o Ռօն — Rond

Վերստին ամէն զոյգ ձեռք ձեռքի տալով երկու

անգամ, չորս սաք յառաջ եւ չորս սաք ետեւ կ'երթան եւ ձեռքերնին կը թողուն:

6^o Շէն սէ տաւ — Chaîne des dames

Այս անգամ թիւ 3 եւ թիւ 4 Տաւերը Շէն սէ տաւ կ'ընեն եւ յետոյ վերստին Պալանսէ եւ Թուռ սէ մէն:

7^o Ռօն — Rond

Թուռ սէ մէն է վերջ, նորէն ամէն զոյգ ձեռք ձեռքի կուտայ եւ երկու անգամ յառաջ եւ ետ երթալով ձեռքերնին կը թողուն:

8^o Պալանսէ ֆոկորը ֆիկիւռ — Balancé contre figure

Ամէն Քալաչիկ իր ձախ կողմը գտնուող Տաւի առջեւ կը կենայ եւ Պալանսէ ընել վերջը անոր հետ կ'ըր մը կը ձեմէ եւ իր աջ կողմը կը կեցնէ յետոյ վերստին Ռօն եւ Պալանսէ ֆոկորը ֆիկիւռ, որով միշտ Տաւերը կը վոխուին եւ երբ ամէն Քալաչիկ իր Տաւը գտնէ անոր հետ կ'ըր մը ձեմելով շնորհակալ կ'ըլլայ եւ իր տեղը կ'առաջնորդէ:

Նիս.— Ինչպէս որ ըսինք Զ. ձեւը շատ մը ձեւերու տակ կրնայ մտնել եւ երկարիւ, այս պարագային Քասրիկի առաջնորդին այսինքն՝ (սիւիժիօն—Dirigeur)ի հրահանին պէտք է նայիլ:



ԼԱՆՍԻԵ — LANCIERS

Լանսիէն կը բաղկանայ հինգ ձեւերէ եւ կը սար-
ուի չորս զոյգերով այսինքն՝ չորս Քալաշիկ եւ չորս
Տաւով, որոնք զոյգ զոյգ իրարու դէմ կեցած են սա-
պէս, թիւ 1 զոյգը թիւ 2ի դիմաց եւ թիւ 3 զոյգը
թիւ 4 ձեւի դիմաց որով փոքր քառանկիւն մը կը ձե-
ւանայ :



Ա, ՉԵԻ

Ան ալան sko — En avant deux

Թիւ 1 Քալաշիկն եւ թիւ 2 Տաւը, չորս սոք
յառաջ եւ չորս սոք ետեւ կ'երթան, յետոյ վերստին
չորս սոքյառաջ գալով զիրար կը գրկեն եւ դէպի աջ
կլոր մը ձեմելէ վերջ իրենց տեղերը կ'երթան :

Պաշանսի ֆոնքոը ֆիկիւտ — Balancee contre figure

Յետոյ ամէն մէկ Քալաշիկ իր ձախ կողմը գլու-
նուող Տաւի հետ երես առ երես կենալէ վերջ, երկու-
քըն ալ չորս սոք դէպի աջ եւ չորս սոք դէպի ձախ
գոլով զիրար կը գրկեն եւ ութ սոք դէպի աջ կլոր մը
ձեմելէ վերջ տեղերնին կը կենան :

Գիտ. — Ամէն Քալաշիկ պէտք է Ա. Չեւը կրկնէ
գրով չորս անգամ կրկնուած կ'ըլլայ :



Բ, ՉԵԻ

Լի սալիս — *Les saluts*

Թիւ 1 զոյգի Քալալիե ու Տաւ ձեռք ձեռքի տը-
ւած իրենց աջ կողմը գտնուող զոյգին սիսերով յաջոր-
դարար երեք զոյգն ալ կ'ողջունեն եւ իրենց տեղը կը
վերադառնան, յետոյ Քալալիեն շուտ մը իր Տաւը
դիմացի կողմը կը ձգէ (Թիւ 2 եւ Թիւ 4 զոյգերու
մէջտեղ) եւ ինք միակ իր տեղը կուգայ:

Շասե քռուագե — *Chassé-croisé*

Այսպէս Թիւ 1 Քալալիե եւ Տաւ դէմ առ դէմ
եղած ըլլալով, երկուքն ալ չորս ոտք դէպի աջ եւ չորս
ոտք դէպ յառաջ գտնուող զիրար կը զրկեն ու կըլը մը
ձեմերով իրենց տեղը կուգան:

Թիւ 1 զոյգը սյապէս դարձած ժամանակ Թիւ 3
եւ Թիւ 4 զոյգերու Քալալիե եւ Տաւ իրարմէ կը բաժ-
նուին մէկ կարգ կայնելու համար, սոպէս Թիւ 3 Տա-
ւը Թիւ 2 Քալալիիի քով կ'երթայ նոյնպէս եւ Թիւ 4
Քալալիեն Թիւ 2 Տաւի քով Թիւ 3 Քալալիեն Թիւ 1
Տաւի քով եւ Թիւ 4 Տաւը Թիւ 1 Քալալիեի քով, ու-
րով դէմ առ դէմ երկու հորիզոնական զիծ ձեւացու-
ցած կ'ըլլան:

Ան ախան ուիք — *En avant huit*

Յետոյ չորս առ չորս ձեռք ձեռքի տալով՝ չորս
ոտք յառաջ եւ չորս ոտք ետ կ'երթան:

Թուռ սե մեկ — *Tour des mains*

Եւ վերստին չորս ոտք յառաջ գտնուող ամէն Քալա-
լիե իր Տաւը կը զրկէ եւ կըլը մը ձեմերով տեղերին-
կը վերադառնան:

Գիս 1. — Պէտք է ամէն զոյգ կրկնէ Բ. Չեւը:

Գիս 2. — Թիւ 3 եւ Թիւ 4 զոյգերը կրկնած
ժամանակ պէտք է Թիւ 1 եւ Թիւ 2
զոյգերը իրարմէ բաժնուին, երկու
զիծ կազմելու համար:



Գ- ՉԵԻ

Ան ախան *ske* — *En avant deux*

Թիւ 1 Քաղաղիկն եւ Թիւ 2 Տաւը չորս սոք յառաջ եւ չորս սոք ետեւ կ'երթան յետոյ վերստին չորս սոք յառաջ գալով զերար կ'ողջունեն ըսւ մը խոնարհելով:

Շեն *sk saul snayk* — *Chaîne des dames doublés*

Չորս Տաւերը յառաջանալով աջ ձեռքերնին իրար կուտան, այսինքն Թիւ 1 Տաւը Թիւ 2 Տաւի հետ եւ Թիւ 3 Տաւը Թիւ 4 Տաւի հետ որով խաչածեւ մը կ'ըլլայ. յետոյ առանց ձեռքերնին թողելու կ'սկսին քայլել եւ երբ ամէն Տաւ իր դէմի Քաղաղիկի առջեւ գայ աջ ձեռքը թողլով ձախ ձեռքը իր դէմի Քաղաղիկի ձախ ձեռքին կուտայ եւ անոր հետ մէկտեղ չքրջան մը ընելէ վերջ նորէն յառաջանալով ձեռք ձեռքի կուտան եւ այս անգամ ամէն Տաւ իր Քաղաղիկի հետ հետ չքրջան մը ընելով զիրար կ'ողջունեն:

Գիս. 1^o. — Պէտք է ամէն Քաղաղիկ կրկնէ որով չորս անգամ կը կրկնուի:

Գիս. 2^o. — Փոխանակ Շեն *sk saul snayk*, պաշանսե *folerpor* փիլիւռ եւ *րոռ sk* մէկ կրնայ ըլլալ:



Գ, ՉԵԻ

Վիզիթ — *Visite*

Թիւ 1 եւ Թիւ 2 Քաղաղիկները իրենց Տաւերու ձեռքէն կը բռնեն եւ երկու սոք յառաջ երթալով զիրար կ'ողջունեն, յետոյ ամէն մէկը իր աջ կողմը զնուսող զոյգը ողջունելու կ'երթայ, այսինքն Թիւ 1 զոյգը կ'ողջունէ Թիւ 3 զոյգը եւ Թիւ 2 զոյգը կ'ողջունէ Թիւ 4ը. յետոյ իրենց ձախ կողմը գտնուող զոյգը ողջունելու կ'երթան (Թիւ 1 զոյգը կ'ողջունէ Թիւ 4ը եւ Թիւ 2 զոյգը կ'ողջունէ Թիւ 3ը) եւ անոնց առջեւ կը կենան:

Տուպը մուլիկէ — *Double moulinet*

Այսպէս զոյգ զոյգ իրարու դէմ կեցած ըլլալով Քաղաղիկները իրենց Տաւերը աջ կողմերնուն ձախ կողմերնին կ'անցնին եւ աջ ձեռքերնին իրար առաջ այսինքն Քաղաղիկ Քաղաղիկի հետ եւ Տաւ Տաւի հետ որով խաչածեւ մը կ'ըլլայ, կ'սկսին քայլել եւ երբ կէս չքրջան մը կատարեն տեղերնին կը վերադառնան:

Շեն *sk saul* — *Chaîne des dames*

Թիւ 1 եւ Թիւ 2 Տաւերը յառաջանալով աջ ձեռքերնին իրար կուտան եւ կէս չքրջան մը ընելէ վերջ ձեռքերնին թողլով, ձախ ձեռքերնին իրենց դէմը զնուսող Քաղաղիկի ձախ ձեռքին կուտան, եւ անոր հետ ամբողջ չքրջան մը ընելով ձախ ձեռքերնին կը թողուն եւ վերստին կեդրոնը գալով աջ ձեռքերնին իրար կու-

տան եւ աւելի յառաջանալով աջ ձեռքերնին կը թողուն
եւ ձախ ձեռքերնին իրենց Քալալիէի ձախ ձեռքին
տարով շրջան մը կը կատարեն եւ տեղերնին կը կենան:

Գիս . 1⁰. — Թիւ 1 եւ Թիւ 2 զոյգերը պէտք է
կրկնեն Դ . Չերը բայց այս անգամ
նախ իրենց ձախ կողմի զոյգը պէտք
է սղջունեն եւ յետոյ աջ կողմինը:

Գիս . 2⁰. — Երբ Թիւ 1 եւ Թիւ 2 զոյգերը կա-
տարեն, յետոյ Թիւ 3 եւ Թիւ 4
զոյգերն ալ պէտք է երկու անգամ
կրկնեն բայց նախ իրենց աջ կողմի
զոյգէ սկսելով:

Գիս . 2⁰. — Շեն sk saալի տեղ կրնայ Պաշակսե
ֆոնրոը փիկիւռ կատարուիլ:



Ե- ՉԵԻ

Կոստի շեն — Grande chaîne

Ամէն մէկ զոյգի Տաւ եւ Քալալիէ երես երեսի կը
դառնան, Քալալիէները դուրսի կողմ եւ Տաւերը
ներսի կողմ որով ձախ ուս ձախ ուսի կողմայ եւ ձախ
ձեռքերնին իրար կուտան: Նուազը սկսած Ժամանակ
կ'սկսին քայլել: Քալալիէները դէպի աջ եւ Տաւերը
դէպի ձախ (որով Քալալիէները իրարու ետեւ եւ Տա-
ւերը իրարու ետեւ քայլած կ'ըլլան): Ամէն Քալալիէ
իր դէմը ելլող առաջին Տաւի հանդիպելուն աջ ձեռքը
անոր աջ ձեռքին կուտայ եւ ինք անոր ներսի կողմը
կ'անցնի, յետոյ աւելի յառաջանալով երկրորդ Տաւի
հանդիպելուն, ձախ ձեռքը անոր ձախ ձեռքին կուտայ
ու անոր դուրսի կողմը կ'անցնի, երրորդի հանդիպե-
լուն, աջ ձեռքը անոր աջ ձեռքին կուտայ եւ անոր
ներսի կողմը կ'անցնի յետոյ աւելի յառաջանալով ամէն
Քալալիէ իր Տաւը կը գտնէ, իր դիմացի զոյգին տե-
ղը, վերար կ'ողջունեն եւ ձախ ձեռքերնին իրար կու-
տան, այսպիսով ամէն ոք կէս շրջան մը ըրած կ'ըլլայ
եւ տեղերնին դառնալու համար կը կրկնեն այն ամէնը
ինչ որ խօսուեցաւ ի վերուստ:

Լե քոռա սալիւ — Les trois saluts

Երբ ամէն ոք իր տեղը գայ, Թիւ 1 Քալալիէն
իր Տաւի աջ ձեռքէն բռնելով յաջորդաբար միւս երեք
զոյգերը կ'ողջունեն իրենց աջ կողմի զոյգէն սկսելով
եւ իրենց տեղը կը վերադառնան: Բայց կանախնին

դէպի կեդրոն կը դարձնեն: Թիւ 1 զոյգը այս շար-
 ժումները ըրած ժամանակ Թիւ 3 զոյգը ասոնց
 ետեւ կուգայ նոյն ձեւով կը կենայ, Քալիպիկն Քալիպ-
 յիկի ետեւ, Տաւը Տաւի ետեւ նոյնպէս եւ Թիւ 4
 զոյգը Թիւ 3 զոյգի ետեւ վերջապէս Թիւ 2 զոյգը Թիւ
 4 զոյգի ետեւ, որով Քալիպիկները ձախ կողմ իրարու
 ետեւ ու Տաւերը Քալիպիկներու աջ կողմը իրարու
 ետեւ կեցած ըլլալով:

Շասե քոռուակե — Chassé-croisé

Քալիպիկները չորս ոտք քովետի դէպի աջ կողմ
 Տաւերու ետեւէն եւ Տաւերը չորս ոտք քովետի դէպի
 ձախ երթալով կը կենան եւ զիրար կ'ողջունեն, յետոյ
 Քալիպիկները դէպի ձախ եւ Տաւերը դէպի աջ չորս
 ոտք ընելով առջի ձեւը կ'առնեն:

Քոռուակե — Promenade

Քալիպիկները իրարու ետեւէ երթալով ձախ կող-
 մէն կը դառնան եւ իրենց ամենէն ետեւ գտնուող Քա-
 վիպիկի կեցած տեղէն անցնելով վերստին իրենց տեղը
 կուգան. նոյնպէս եւ Տաւերը միեւնոյն ժամանակ իրա-
 րու ետեւէ աջ կողմէն կը դառնան եւ իրենց ամենէն
 ետեւը գտնուող Տաւի կեցած տեղէն անցնելով շը-
 ջան մը կ'ընեն եւ իրենց տեղը կը վերադառնան,
 բայց այս անգամ երես առ երես պէտք է կենալ:

Ան ալան ուիք — En avant huit

Այսպէս երկու դիմ իրարու դէմ կեցած ըլլալով
 Տաւերը ձեռք ձեռքի նոյնպէս եւ Քալիպիկները ձեռք

ձեռքի տալով չորս ոտք յառաջ եւ չորս ոտք ետեւ
 երթալով ձեռքերնին կը թողուն եւ ամէն Քալիպիկ իր
 Տաւը առնելով կը մը կը ձեմէ եւ տեղը կը վերա-
 դառնայ:

Դիտ.— Ե. Ձեւը պէտք է չորս անգամ կրկնուի
 եւ ամէն մէկ անգամին ողջունող զոյգերը կը փոխուին
 որով ամէն Քալիպիկ կրկնած կ'ըլլայ:

Վ Ե Ր Ձ







معارف نظارت جلالیه سنک فی ۱۰ ذی القعدة سنه ۱۳۱۵ و فی ۹ نيسان سنه
۱۳۱۴ تاریخیه و ۱۳۶ نومردی راخصتنامه بیله طبع اولنشد

4942

0013112

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0013112

